

# ՀԱՆԴԷՍ ԱՄՍՕՐԵԱՅ

## ԲԱՐՈՅԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍԿԻՏԱԿԱՆ

Կը հրատարակուի ամէն ամսոյ սկիզբը:  
 Բաժանորդագինն է կամիսիկ վճարելի՛ն՝ Տարեկան 8 ֆր.  
 — 4 դր.: — Վեցամսեայ 5 ֆր. — 2 դր. 50 կոպ.:  
 Մէկ թիւ առանձին կը վաճառուի 1 ֆր. — 50 կոպ.:

Խոյնագրութեան կենդրոնակայանն է Վիեննա, Միտ-  
 թարնա Արաքսանոթեան Մայր վանքը:  
 Ճամբոս ծախքն իրաւագրութեան վրայ է:  
 Ժամանակներն առանձին ապակուրթեամբ:

### ԲՈՂՈՒԳՎՈՐԹԻՒՆ

**ՌԱՍԻԱՆԵՐԿԱՆ**  
 ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ — Տառադարութեան խնդիր: —  
 Հիւպշման եւ Սրեւմեան հայ արտասանութիւն:  
 — Հետազոտութիւնք նախնեաց ռաւիթիւնի վրայ:  
 ԳՐԱԿԱՆ — Քուսանայոց գրականութիւնք: — Ազ-  
 գային հրատարակութիւնք 1887 տարւոյ:  
 ՄԱՏԵՆԱՍՏԱՆԿԱՆ — Պատմութիւն Գեւորդայ մծի  
 վարդապետի Հայոց: — Ստեփանոսի Տարսնեցոյ  
 Առդկան Պատմութիւն տիեզերական: — Յուցակ  
 Հայկական Ճանաչարաց Պեղելին Արքանի Մատե-  
 նադարանի:

**ՍԵՆՏԻՆՈՒՔ**  
 ՆՈՐԱՎՈՐԹ — ՏԵՏԵՍԱԿԱՆ — ՄԱՆՐԱՎՈՐԹ  
 ՔԱՂՔՔԱԿԱՆ ՏԵՍԻՐԹԻՒՆ (Պատկերազարդ):

### ՈՐՍՏՈՐԱԿԱՆ

### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՅԵՐԱՎԱՆԻՆԻՍԻԱՆ ԹԵՂԵՐ

(Հ.—Ն.—Կ.—Ի.—Ե.)

Մինչեւ պոստից պատմուած են զիտեց ըն-  
 թերցողն որ երկու ներհանան սկզբանց մէջ այն  
 երկար լուսութիւնն աւելի զինադուլ (տէքս) մին  
 էր քան կնքեալ հաստատեալ Տառադարութիւն: Ինչ  
 կերպով ալ իրը նկատուի խնդրոյ նկատմամբ  
 բռնուելու ընթացքը չէր կրնար ներքին հաստատ  
 համոզմամբ մշտնջենապէս վաւերացեալ համա-  
 բուիլ եւ ոչ մէկ կողմէն. անկայուն եւ կամայա-  
 պէս յարմարցուած դրուածին բաւական չէ բա-  
 նասէր մտքերն հանդարտեցնել: Երկրորդ ցըն-  
 ցում մը միշտ սպասելի էր յսպագային, պո՛ւ. բայց  
 սով կը դուշակէր այն գրգռեցընող օջիւ որ դեռ  
 որոցի մէջ էր:

Մինչեւ ի վերջին յիշեալ դարաբարութի՛ն հարկ  
 է ըսել թէ արեւմտեան Հայ գրականութեան  
 նկատմամբ իրողութիւն մը կար՛ գրեթէ աչ-

քէ անտես ճեացած: Հեռուանց, շատ հեռուանց  
 գրաւոր գործոց նշխարներ մը կը հասնէին մերթ  
 ընդ մերթ մեր սահմաններն. որոք իբրեւ նորա-  
 նշան երեւոյթք՝ կրնային յառաջըրկեալ ինքզոյս  
 մասին առանձին ուշադրութիւն գրգռել: Սակայն  
 երեւոյթներն անզգաի կերպով դարձեալ կ'ան-  
 Հետանային իբրեւ անցաւոր մանր օդ երեւոյթք՝  
 առանց ազդեցութեան:

Վերջոյնս խուզարկութեանց եռանդեանը  
 բորբոքման մէջ, իւր գիտնական գիտողութեանցն  
 եւ յարատեւ խորին պարագմանց մէջ՝ առանց  
 դիտելու չէր թողած նաեւ այն կոչու ու նորա-  
 կերպ ձեռագործաց, այն անձնութիւն օտար ա-  
 բուեստի մը քայքայեալ նշխարները, զոր Ուլ-  
 կիանու ալիքն ի ծագաց աշխարհի բարձած՝ եր-  
 բեմն երգեմն կը հասցընէին մինչեւ հին ցամաք  
 երկրի ծովափունքն. — ի ծանօթ գործոց կը  
 դուշակէր անձնութիւն գործողաց, ուստի եւ ան-  
 ծանօթ երկրի մը գոյութիւնը: Մեր արեւմտեան  
 մատենագրութեան համար ընդարձակ Անձնութիւն  
 երկիր (terra incognita) ճեացած էր Յայնկոյս  
 Երասխայ, բազմաթիւ Հայագագաց վարդապետին  
 բնակութիւնն, որ մինչեւ մտա ի Խաղաղական ուլ-  
 կիանոս կը ձգուի. եւ անկէ էր որ Արեւմտից  
 սահմաններն ստեւն առեւ կը հասնէին գրաւոր  
 արուեստի պլատարպալ մատենք: Ոչ խորամուկ  
 հաշիւներու եւ ոչ տարածելի աշխատութեանց  
 պէտք կար այն Հայկական Կուսակազմին ծա-  
 նօթմանալու համար: Արգէն գծուարին չէր տես-  
 նել՝ թէ նոյն անձնութիւն երկիրն ուրիշ պարէք  
 ունէին հայերէն բազմայններն, որ յիշեալ գոր-  
 ծոց մէջ ահնրեր էր՝ գունէ օտար բառերու  
 վրայ՝ եւ այս բաւական պէտք էր ըլլալ լուրջ

՝ Կըսենք՝ « Կ'ան օտար բառերու. » վասն զի ծան.  
 հայերէն բառերու վրայ տեսնուած ուղղագրութեան կամ  
 սպաղարկան ուղղութիւնները բաւական էին նոյն ապր.